

82

2-16

910

u. p.  
u. p-

ԱՄԷՆ ՊՐԱԿ ԱՄԷՈՂՋԱԿԱՆ ՊՈՏՄՈՒԹԻՒՆ ՍԸ ԿԸ ՊԱՐՈՒ ԱԿԷ



Ն Ա Ք  
Յ Ի Ն Ք Է Ի Ք Ը Ն

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՈՉԱԿԱԻՈՐ ԳԱՂՏԻ  
ՈՍՏԻԿԱՆԻՆ ՆՈՐԱՐԿԱՅՆԵՐԸ

ԹԱՐԳՄ. Ժ. Շ.

ԹԻ 14

ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐՈՒ ԴԱՏԱՊԱՐՏԵԱԸ



— Մր. Փինեք բըն, շարունակեց թեա վայրագ հեզնութան  
եղեով մը: Հիմա կարգը ձեռն է այդ կերպով մեռնելու: Քանի մը  
տոպկէն գիտի մը տիտի սոսք տեսաւ:

# ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐՈՒ ԴԱՏԱՊԱՐՏԵԱԼԸ

## ԳՈՂԱՐԵՂԷՆԻ ՎԱՃԱՌԱՏԱՆ ԳՈՂՈՒԹԻՒՆԸ

Նախ Փինքերթըն, շատ զբաղած ըլլալով, մինչև իրիկուն ուշ ատեն մնացած էր իր զբառենեակը: Երբ վերջապէս աւարտեց աշխատութիւնը, քիթը վեր առաւ և դուրս նայեցաւ օդին ինչ վիճակի մէջ ըլլալը հասկնալու համար: Ցուրտ էր: Անձրևի կաթիլներ կ'իջնային աշնանային երկինքէն: Խիստ հով մը կը փչէր հիւսիսէն:

Գաղանի ստիկանը վերաբերուն հագաւ և գլխարկը դրաւ: Բօլ Բէրիէ ևս, որ իր վարպետին հետ աշխատած էր ամբողջ իրիկունը, կը պատրաստուէր մեկնիլ զբառենեակէն:

— Ո՛ւֆ, ըսաւ Փինքերթըն, վերջապէս պիտի կրնամ այս գիշեր հանգիստ պառկիլ... Ճիշդը ըսելով, շատ կանուխ չէ: Յոգնեցուցիչ օրերու ամբողջ շաբաթ մը անցուցինք: Մասնաւորապէս Նօրի գործը շատ նեղեց զիս, թէև ամենափոքր վտանգ մը չկար: Ժամը քանին է, Բօ՛լ:

— Տասնըմէկն է, պատասխանեց երիտասարդը, ժամացոյցը նայելով: Շատ մի՛ ուրախանաք, վարպետ: Ես այն նախզգացումը ունիմ թէ երկար հանգիստ մը պիտի չվայելինք: Օդին մէջ բան մը կայ:

— Սա՛ նայէ, ըսաւ գաղանի ստիկանը, հետաքրքրական է: Ես ալ ճիշդ միեւնօյն տպաւորութիւնը կ'ունենամ և իմ նախզգացումներս ըսաւ չեն խաբեր զիս...

Նոյն պահուն հեռաձայնի զանգակը զարնուեցաւ: Փինքերթըն Բօլի նայեցաւ խնդալով:

— Տեսա՞ք, ինչ կ'ըսէի... Արդեօք երկուքս ալ իրաւունք պիտի ունենանք:

— Շատ կարելի է, պատասխանեց Բօլ, մինչ գաղանի ստիկանը հեռաձայնին մօտ կ'երթար և գործիքը ականջին կը դնէր:

— Ալլօ՛, ըսաւ: Ե՛ս եմ, Նախ Փինքերթըն... Դուք ո՞վ էք:

— Ոստիկանապետ Մաք Քօնէլ... Շատ ուրախ եմ որ

նորէն կը հանդիպեմ ձեզի, Մր. Փինքէ'րթըն: Կրնա՞ք գալ 17րդ փողոցը, թիւ 98, արեւելակողմը:

— Ի՞նչ կայ:

— Հոն կը գտնուի Թօմէն էնա Պրուքի գոհարեղէնի վաճառատունը, որ կողոպտուեցաւ:

— Ի՞ ուրեմն... Գրեմք թէ քնաւ չեմ սիրեր զբազիլ այդ տեսակ գործերով: Զեր մարդիկը կը բաւեն ստոր հաւմար, Մր. Մաք Բօնէլ... Եթէ մասնաւոր պարագայ մը չկայ գործին մէջ...

— Եղածը արգարեւ ինքնին խիստ սովորական գողութիւն մըն է... Բայց գործը մասնաւոր շահեկանութիւն մը ունի ձեզի՞ համար, վասն զի գողերը զեկոյց մը ձգած են հոչակաւոր գողանի ոտտիկան նախ Փինքէրթընի համար:

— Ա՛հ, ա՛հ, պէտք է որ աւելի կանուխ ըսէիք ստիկա: Անմիջապէս կ'ուզամ: Սպասեցէք ինձի:

Գողանի ստիկանը գործիքը տեղը դրաւ և խօսակցութիւնը հաղորդեց Բօյի:

Երխտասարդը գլուխը երեքոց:

— Շատ տարօրինակ է, ըսաւ: Այդ թշուառականները զեկոյց մը ձգած են ձեզի համար, առանց գիտնալու թէ այդ գործով պիտի գրազիք:

— Անշուշտ կը կարծէին թէ պիտի դրազէի, վասն զի մօտերը կը քնակիմ... Այդ նամակը սպանալիքներ միտջն կրնայ պարունակել: Բայց աւելորդ է ըսել թէ գործը ձեռք պիտի աւնեմ այդ պարագային:

Գողանի ստիկանը և երխտասարդ գործակիցը գրասենեակէն մեկնեցան, մօտը գտնուած Յրդ ծառուղիի օդային երկաթուղին նստան և 18րդ փողոցի կայանը իջան:

Բարելով եկան 18րդ փողոցը և քանի մը վայրկեան ետք կը գտնուէին 98 թիւին առջեւ: Դժուարութիւն չբաշխեցին գեանայարկին վրայ տնտեսու միջակ կարեւորութիւն ունեցող գոհարեղէնի վաճառատուն մը, որուն դրան վրայ գրուած ին Թօմէն էնա Պրուք անունները:

Վաճառատան առջեւ երկու ստիկաններ պահակ կը սպասէին: Ներսը լոյս կար և երկու գողանի ստիկանները ներս մտնելով, դասն Սպանոյթեան անօրէնը՝ ստիկանապետ Մաք Բօնէլ, ստիկանի մը և վաճառատան տէրերէն մէկուն՝ Հէրրի Թօմէնի հետ:

— Ա՛հ, եկա՞ք, պտուց Մաք Բօնէլ:

Երկու գողանի ստիկանները ներկայացուց Մր. Թօմէնի, որ շատ ուրախ եղաւ նախ Փինքէրթընի հետ ծանօթանալուն համար:

Սպանոյթեան պետը խնամքով ծալլուած թուղթ մը երկնցուց նշանաւոր ստիկանին:

— Ահաւասի՛կ, Մր. Փինքէ'րթըն, ըսաւ: Այս թուղթը հաշուետեղանին վրայ էր այսպէս ծալլուած:

Փինքէրթըն նամակը առաւ և զրպանը խօթեց առանց կարդալու: Յետոյ սկսաւ աշաղբութեամբ դէտել խանութը:

— Գողութեան գումարը սրչափի կը հասնի, հարցուց Մր. Թօմէնի:

— Երկու հազար տուարի չափ, պատասխանեց գոհարավաճառը: Ժամացոյցներ, մասնիկներ, շղթաներ և մարդայիտներ

Արգարեւ կը տեսնուէր թէ քանի մը ապակեղարաններ ամբողջովին կողոպտուած էին, Յուցակեղկին ներքին ազակիները բաց էին և բազմաթիւ առարկաներ անհետացած:

— Յուցադրուած գոհարեղէններուն ամէնէն գեղեցիկ կտորները առած են, ըսաւ գոհարավաճառը տխրութեամբ: Այս կորուստը ծանր փաս կը պատճառէ մեզի, Մր. Փինքէ'րթըն, թէ եւ գումարը կրնայ շատ մեծ չերեւալ ձեզի: Մենք քիչ ժամանակէ ի վեր առեւտուրի սկսած ենք և կատարի աշխատութեամբ միտջն կը յաջողէինք քիչ մը դրամ շահիլ... Այս գողութեան հետեւանքով քայլ մը կտ պիտի երթանք: Իրա՛ւ է որ յուսահատելի՛ք բան է:

— Զեզ նայիմ, մի՛ վհատիք, Մր. Թօմէն, ըսաւ Փինքէրթըն: Թերեւո կարելի ըլլայ իրենց աւարին մէկ մասը ետ առնել գողերէն... Կը դիտեմ սակայն որ այստեղ գործ տեսնող անպիտանները արհեստին մէջ վարպետ են: Ասոնք ապահովապէս արհեստով գողեր են և ցոււային սա է որ այդ սրիկանները միշտ ձեռքը տակ ունին գողօնախաբոյցներ, որոնց չնորհիւ կրնան անմիջապէս ծախել իրենց գողցած առարկաները... Հաւանական է որ ձեզմէ՛ գողցուած գոհարեղէնները արդէն իսկ այդ պարկեշտ արհեստարներէն մէկուն քաֆու են և գողերը փոխարժէքը առած են հնչուն սողարներով:

Թօմէն սղբալիօրէն կը հառաչէր այս խօսքերը լսելով:

Գաղտնի ոտտիկանը աւելի մանրագնին կերպով քննեց վաճառատունը, ուզելով գիտնալ թէ աւազակները ի՞նչ կերպով գործած էին: Իր հետազոտութեան արդիւնքը սա եղաւ որ գողերը նրբանցքին վրայ նայող դուռնէ մը ներս մտած էին, այս նպատակաւ սղոցած էին դուրսէն խոշոր բեւեռներով ամրացուած խոշոր ձող մը, յետոյ փականքը բացած էին կեղծ բանալիով մը կամ կեռով մը: Վերջապէս, վաճառատունը կողոպտելէ ետք, միեւնոյն ճամբէն մեկնած էին:

Փինքէրթըն գոհարավաճառին և Ապահովութեան պետին հաղորդեց իր խորհրդածութիւնները:

— Բայց բան մը չե՞մ հասկնար, պոռաց թօմէն: Խա՛նութիւն ժամը Գին գոցեցինք: Ես քաղաքին մէջ պտոյտ մը ընելու գացի և ժամը 10էն քիչ մը ետք դարձայ: Վաճառատան վրայի շէնքին մէջ կը բնակիմ: Նրբանցքէն անցած ատենս դիտեցի որ դուռը խորտակուած էր: Գողերը ի՞նչպէս կրցան գործել այսչափ քիչ ժամանակի մէջ:

Փինքէրթըն ժպտեցաւ:

— Արհեստէն եղող վարժ մարդոց համար շատ դժուար բան մը չէ սոգ, պատասխանեց: Կ'ենթադրեմ թէ տունին մէջ դուք առանձին կը բնակիք:

— Վերի յարկերը զբասնեակներ կան, որոնց ամենքն ալ ժամը 7ին կը գոցուին: Ես երկրորդ յարկը կը բնակիմ ընկերոջս՝ Մը. Պրուքի հետ, որ ինծի պէս ամուրի է: Տարիքոտ կին մը՝ Տիկին Պէթի Թիլարի հոգ կը սանի մեր սնահան գործերուն:

— Այդ կինը բան մը չէ՞ լսած:

— Գիշերը տունին մէջ չանցրներ: Առտուն կուգայ և աշխատութիւնը վերջացնելէ ետք իրիկունները իր տունը կ'երթայ:

— Ո՛ր կը բնակի:

— 45, Մէնձին Սթրիթ, 4րդ յարկ:

— Կը կասկածի՞ք իրմէ թէ կրնայ մասնակցել գողութեան:

— Օ՛հ, խեղճ կինը, չե՞մ կարծեր: Պարկեշտ մէկու մը տպաւորութիւնը կ'ընէ վրաս:

Փինքէրթըն այդ կնոջ հասցէն նօթագրած էր:

— Չեր ընկերը հո՞ս է, հարցուց:

— Ո՛չ, գործի համար կը ճամբորդէ: Այժմ Պօսթըն կը դսնուի:

Վարպետը կոտրուած դրան փականքը քննեց:  
— Մը. Թօմէն, ըսաւ, պարտաւոր էիք աւելի աղէկ փականք մը դնել տալ ձեր դրան: Արհեստէն եղող մարդու մը համար այս դուռը կեռով մը (քալճան) բանալը տղու խաղ մըն է: Կ'ենթադրեմ թէ տունին դրան փականքը բանալը աւելի դժուար պիտի չըլլայ:

Ստուգելու համար նրբանցքը գնաց Մաք Քօնէլի և Մը. Թօմէնի հետ: Գրպանէն կեռերու տրցակ մը հանեց և մուտքի դուռը բացաւ մէկ վայրկեան չօջած:

— Տեսա՞ք, ըսաւ: Չարագործներ, նոյն իսկ սկսնակներ, կրնան հոս մանկ գիւրութեամբ:

— Բայց վաճառատան երկաթեայ ձողը, դիտել տուաւ թօմէն:

— Ատիկա ալ հիմակուան գողերուն համար արգելք մը չէ, պատասխանեց Փինքէրթըն: Իրենց ունեցած հիանալի գործիքներուն չնորհիւ ամէնէն ամուր գրամարկիները կը բանան շուտով: Ո՛ւր մնաց որ երկաթեայ պարզ ձող մը արգելք պիտի ըլլայ իրենց

— Իրաւունք ունիք, ըսաւ թօմէն սրտաբեկ: Անխոհ մութիւն ըրինք: Այսուհետեւ պիտի չընենք:

Գաղտնի ոտտիկանը, որ շարունակ իր նայուածքը կը պտտցնէր ամէն կողմ, յանկարծ ճուղցաւ և առաւ կերպասի կտոր մը, զոր նշմարած էր դեռիւնը:

— Ահաւասիկ նշան մը թերեւս, յայտարարեց: Բուրդի այս կտորը կրնայ շարագործներէն մէկուն կրած թաշկինակը ըլլալ: Արդէն բաւական ուշագրաւ է, տեսէք, — կանաչ, նարնջագոյնի հետ տարօրինապէս խառնուած:

— Օ՛ն անդր, պոռաց թօմէն խիստ յուզուած: Իրաւ, կանաչ և նարնջագոյն է, Մը. Փինքէրթըն: Տարօրինակ է ... մեր տնական գործերը տեսնող կինը՝ Պէթի Թիլարի՝ այս տեսակ Ծիւծիւ մը կը գործածէ:

— Այդ պարագային, ըսաւ գաղտնի ոտտիկանը, այս կերպաօր կարգ մը պայմաններով միայն կրնայ կասկածելի ըլլալ: Եթէ կինը ցորեկին ձեր տանը մէջ աշխատած պահուն կրօնցուցած է կերպասի այս կտորը, այն ատեն մեր գիւտը ամենափոքր կարեւորութիւն մը չունի: Ուստի հարկ է գիտնալ թէ Ծիւծիւի այս կտորը ե՞րբ կորսուած է հոս, Տիկին Թիլարի մեկնելէն առաջ թէ ետքը:

— Բայց կարելի չէ հաստատել ստիկա, ըստ Մաք Քոնէլ, գրէթէ Թօմէնի հետ միեւնոյն ատեն:

— Թերեւս կարելի է... Գոնէ պիտի տիրածենք:

— Անկարելի է, պնդեց Թօմէն գլուխը երերցնելով:

— Տեսնենք... Տիկին Թիլարի իրիկունները ժամը քանիին կը մեկնի, հարցուց գաղանի ստիկանը:

— Ժամը 7ին:

— Ամէն իրիկուն միշտ միեւնոյն ժամուն կը մեկնի:

— Անշուշտ: Պատահած չէ որ անգամ մը իսկ աւելի կանուխ կամ աւելի ուշ մեկնի:

— Վատա՞ն էք ուրեմն թէ այսօր աւելի ուշ չմեկնեցաւ:

— Բացարձակապէս վատահեմ:

— Ծա՛ա աղէկ: Ժամը քանիին կը գոցուի տանը դուռը:

— Ժամը գրէթէ Տին: Երբորդ յարկի գրասենեակի պաշտօնեայ մըն է որ կը գոցէ: Ընդհանրապէս ամէնէն վերջը կը մեկնի իր գրասենեակէն:

— Ըսել է թէ Պէթի Թիլարի մեկնած ատեն տունին դուռը միշտ բաց է: Բայց ես կը կարծեմ թէ այդ կինը այս իրիկուն գրան գոցուելէն ետքը հոս կը գտնուէր տակաւին... Աւելին կայ: Գուռը ինք իր ձեռքով գոցած է:

— Ի՞նչպէս, պտուղային Քօնէլի և Թօմէնի սպառնար:

— Ծատ պարզ է, աւելցուց գաղանի ստիկանը: Երբ Պէթի Թիլարի դուռը գոցեց, դուրսէն փչող հովը դէպ ի գրան չըջանակը մզեց իր Գիւժիւին ծայրը, որ բանուեցաւ: Եւ որովհետեւ կղօի մը միջոցաւ գոցած էր դուռը, վախցաւ անշուշտ նորէն բանալու, որպէս ի ուշադրութիւն չհրաւիրէ: Այն ատեն Գիւժիւն քաշեց ու այսպէս կերպասի այդ կտորը խլուեցաւ: Երբ դուռը ներս մտաք, այդ կտորը գետին ինկաւ: Կէնաք դուռը ալ բուրդին ծոպ ծոպ ըլլալէն հասկնալ թէ Գիւժիւն ուժով քաշուած է: Եւ հիմա եկէք ուրիշ բան մը գիտեցէք:

Փոզոցին դուռը բացաւ նորէն և ելեկորական լամպարին լոյսը կեղբոնացուց մարդու բարձրութեամբ կէտի մը վրայ, ուր, գրան ներքին եզերքը, թեթեւապէս սկրթուած փայտին մէջ կառուած մնացած էին քանի մը կանաչ և նարնջագոյն թեկեր:

— Ահա այստեղ բռնուած է Գիւժիւն, ըստ պարզօրէն:

Զարմանքի բացաղանջութիւններ պատառխանեցին իրեն: Թօմէն հուզիւ կրնար հաւատալ իր աչքերուն և ականջներուն:

— Չեր ապացոյցը վարպետի մը արժանի է, Մր. Փինքէ'րթըն, ըստ: Այսու հանդերձ, իմ կարծիքովս, տակաւին սպացուցուած չէ թէ Պէթի Թիլարի մեղսակից է գողութեան: Գուրբէն մէկը կրնար անոր ունեցածին նման թաշկինակ մը ունենալ:

— Ճի՛շդ է, ըստ գաղանի ստիկանը: Ամէն պարագայի մէջ կասկածներս առժամաբար կը ծանրանան այդ կնոջ վրայ և ամէն բանէ առաջ անոր ի՞նչ տեսակ կին մը ըլլալը պիտի ստուգեմ: Յայտնի է թէ վաղը ձեր տունը պիտի չգայ, Մր. Թօմէն:

— Սրդեօք անմիջապէս Մէնճին Սթրիթ ելթա՛մ, վա՛րպեա, դիտնալու համար թէ Պէթի Թիլարի տակաւին իր սունն է թէ ո՛չ, հարցուց Բօլ Բէրթէ:

— Աղէ՛կ գաղափար է այդ, աղա՛ս: Գնա՛ և իստի հսկէ այդ կնոջ վրայ եթէ տակաւին տունն է: Պէտք չէ որ մեր ձեռքէն փախչի:

— Հանդիտու եղէք: Եթէ ահսնեմ թէ կը ջանայ հեռանալ, անմիջապէս կը ձերբակալեմ գայն:

Բօլ Բէրթէ վաճառատունէն մեկնեցաւ և Մէնճին Սթրիթի ճամբան բռնեց իսկոյն:

— Մր. Փինքէ'րթըն, ըստ յանկարծ Ապահովութեան պետը, թոյլ տուէք բռնելու որ բան մը շատ կը զարմացնէ զիս:

— Ի՞նչ է, հարցուց գաղանի ստիկանը ժպտելով, վասն զի կը գուշակէր Քօնէլի մտքէն անցածը:

— Տակաւին չկարդացիք այն նամակը, զոր չարագործները ձեզի համար ձգած էին հաշուհետեղանին վրայ: Երբ ձեզի տուի, պարզապէս գրպանիդ դրիք և կ'երեւայ թէ բոլորովին մոռցաք գայն:

— Ո՛չ, այդ թուղթին կտորը չմոռցայ, Մր. Մաք Քօնէլ, ըստ: Բայց իմ սրաշտմնիս կիրառութեան մէջ անշուշտ փրկուեմ եմ նմանօրինակ քարդեր որ այլեւս բնաւ չեմ շահագրգռուիր անոնցմով: Ապահանալիքներ են անփութիս կերպով և գրէթէ միշտ միեւնոյն ձեւով գրուած: Իսկանը նախ և առաջ գողութեան տեղեակ ըլլալ էր: Հիմա կրնամ կարդալ այդ նամակը:

Անփութօրէն բացաւ թուղթը և աչքէ անցուց քանի մը սողերը, որոնք էրիկ մարդու ձեռքով գրուած էին արագ և կորովի: Տոմսակին պարունակութիւնը սա էր.

«Առ սոսկալի և երեւելի գաղանի ոստիկան Նաթ Փինքէրթըն»

«Ստորագրեալները կ'ազդարարեն ձեզի որ ձեռնարկ մը չընէք իրենց դէմ: Անոնք արդէն երկար ատենէ ի վեր որոշած են ձեր մահը: Բայց պիտի փութացնէք ձեր մահալճոխ գործադրութիւնը եթէ այս տեղ գործող դողերը փնտռէք: Եւ յետոյ պարագ տեղը պիտի աշխատիք: Ձեր հոտառութիւնը ապարդիւն պիտի ըլլայ այս անգամ: Մեզի հետ չափուելու կարողութիւնը չունիք: Ահա թէ ինչո՛ւ մարգասիք բարբար ձեզի կ'ուղղենք այս ազդարարութիւնը.— Կարմիր Աղուեսներու Ընկերութիւն»:

Գաղանի ոստիկանը արհամարհանքով ժպտեցաւ:

— Միշտ միեւնոյն երգը, մրմռաց: Արդեօք այդ թըշուառականները ստուգելու կ'երեւակայեն թէ այդպիսի յիմարական խօսքերէ կը վախնամ:

Յանկարծ լուրջ երեւոյթ մը առաւ:

— Բայց ո՛չ, ըսաւ: Այս անգամ միեւնոյն բանը չէ... Կարծես թէ թակարդի մը մէջ ձգել կ'ուղեն զիս... Ե՛րբեմն, աղէկ, կ'ընդունիմ կոիւր: Կարծեմ թէ կրնամ այդ չարագործները ձանձաղ թէն Չանկ Չիչիի գինետան մէջ: Վերջերս լսեցի այդ որջին մէջ թէ ինծի դէմ բան մը կը դաւադրեն:

Նաթ Փինքէրթըն իսկոյն մեկնեցաւ գործերդէնի վաճառատունէն և սուս դարձաւ ծպտուելու համար:

### ԵՐԿՈՒ ԹԱԿԱՐԴՆԵՐ

Մօտենալով իր բնակարանին, 18րդ փողոցին մէջ, Նաթ Փինքէրթըն տուներուն սառուերին մէջէն կը քալէր որ մացի մայթին վրայ: Սովորութիւն ըրած էր ամենամեծ խոհեմութիւն ցոյց տալ երբ դուրսը ըլլար առանձին, մանաւանդ գիշերը, վստանդի գիտէր թէ չարագործներու աշխարհին մէջ շատ թշնամի ունէր և միշտ չարձակումի մը ենթակայ էր:

Բայց մասնաւորաբար կ'զգուշանար իր տունին մօտեցած

ատեն: Արդարև յաճախ պատահած էր որ իր դրան մօտ լրտեսուած էր աւաղակներէ, որոնք որոշած էին ուպանել զինքը:

Ուստի այդ իրիկուն իր սովորական խոհեմութիւնովը կը քալէր, առանց սակայն իր շուրջը կասկածելի բան մը նշմարելու: Յանկարծ ակնարկը գիպուածով ուղղուեցաւ իր յարկաբաժինին պատուհաններուն, որոնց դէմը կը գտնուէր:

Սարուաց և կանգ առաւ չփոթած:

— Ի՞նչ կը նշանակէ ատիկա, հարցուց ինքնիրեն:

Բանի մը բոպէ սպասեց և իր զարժանքը գրաւող երեւոյթը նորէն պատահեցաւ: Տարակոյս չկար, խուսափուկ ձառագայթ մը կ'անցնէր պատուհանէ մը, սրպէս թէ մէկը կը պտտէր սենեակին մէջ գողի լապտերով մը:

— Ինչարանին պատուհանն է, մրմռաց գաղանի ոստիկանը: Սա՛ նայէ, սա՛ նայէ... այցելուներ ունիմ ուրեմն... Բայց այս ժամուն մարդ չեմ ընդունիր այլևս, պարոններ, և իմ տունս մտնելու ձեր փափաքը փորձելից պիտի ձգեմ:

Մտքէն չանցուց մէկ կամ քանի մը ստիկաններու օժանդակութիւնը խնդրելու: Նաթ Փինքէրթըն իր անձին վրայ վստահող մարդ մըն էր: Ետ դարձաւ տուններուն երկայնքէն, մթին տեղէ մը անցաւ փողոցը և պատերուն տակէն քալելով հասաւ իր բնակարանին դրան առջև:

Այս կերպով անկարելի էր որ իր գիշերային այցելուները պատուհաններէն նշմարէին զինք եթէ կը լրտեսէին: Փինքէրթըն առանց աղմուկի բացաւ դուռը և գոցեց ա՛յնչափ կամաց որ կատու մը անգամ պիտի չյտէր: Սանդուղէն վեր ելաւ լուռ ու մունջ:

Քառուռէ ներբաններ ունէր, այնպէս որ չստիպուեցաւ կօշիկները հանել: Այնքան թեթեւօրէն կը քալէր որ սանդուղին մէջտեղ կեցած մարդ մը պիտի չկրնար նշմարել թէ Փինքէրթըն իր քովէն անցած էր:

Իր յարկաբաժնին դրան առջև հաննելով, գաղանի ոստիկանը պահ մը անշարժ մնաց: Գրպանէն հանեց ասորձանակը և լապտերը և դուռը բացաւ առանց ամենափոքր աղմուկ մը հանելու: Վերջապէս իր տունը կը գտնուէր:

Նախ և առաջ հող ըրաւ իր տան գործերը անսնող կնոջ, Տիկին Շելվուաի մասին: Մինչև այդ յարգելի կնոջ դրանը

առջև՝ գնաց և հոն դիտեց թէ բանալին դուրսն էր և դուռը կրկնապէս դոցուած էր :

Երբ բացաւ զգոյն, տկար հեծեծանք մը լսեց : Բայց մը փայլեցուց իր երեկոտական լապտերը :

Աչքին առջև պարզուած տեսարանը ճիշդ այն էր, որ քուն կը սպասէր :

Տիկին Շէլլօւտ իր անկողնին վրայ փռուած էր : Ոտքերը ու ձեռքերը ամբապէս կապուած էին և բերանը դոցուած էր կապով մը, որ կը սպասնար խեղդել զինք : Փինքէրթըն սպրդեցաւ խեղճ կնոջ մօտ և անոր ակունջէն վար փոփոց .

— Մի՛ վախնաք, Տիկին Շէլլօւտ : Ե՛ս եմ : Ծարժում մը մի՛ բնէք, ճիշ մը մի՛ արձակէք :

Բերնին կապերը հանեց և ուղեց ցած ձայնով հարցարաններ զգոյն : Բայց տիկին Շէլլօւտ ակամայ հետեւած էր գաղտնի ստտիկանին հրահանգներուն և աւելի անդին անցած էր : Չէր կրնար ո՛չ ճիշ մը արձակել և ոչ շարժում մը բնել, վարնդի նուազած էր :

Փինքէրթըն խորհեցաւ թէ շարագործները իրեն սկիտի սպասէին՝ իր սենեակին կամ աշխատութեան գահլիճին մէջ : Բայց ինքք ննջածնեակ մտաւ, վաճառի փողոցէն հոն տեսած էր լապտերին լոյսը :

Կոճակը դարձնէր մէկ վայրկեան քշեց : Յետոյ դուռը բացաւ քիչ քիչ, մինչեւ որ իրեն անցնելուն չափ բացուածք մը դոյնացաւ : Վերջապէս սենեակին մէջ սպրդեցաւ : Մտիկ բբաւ և նախ ժամացոյցին թիք թաքէն զատ ուրիշ բան չը լսեց :

Վերջապէս բարձրահասակ մարդու մը ուրուանկարը գծուեցաւ պատահանին վրայ : Անձանօթը կարծես թէ դուրսը կը դիտէր :

Նախ, որ մէկ ձեռքովը ատրճանակը բռնած էր, միւս ձեռքը դբաւ երեքտրական գործիքին վրայ, որ դբան քովը կը գտնուէր : Չէնքը վերցնելով աղղեց զգոյն պատահանին առջև գտնուող մարդուն վրայ և յանկարծ կոճակը դարցուց :

Ամէն բան մութի մէջ մնաց... Երեքտրական թելը կրտուած էր ճիշտ գործիքին վերեւ, ինչպէս որ Նախ կրցաւ հասկնալ ձեռքովը շօշափելով :

— Աղէկ, մտածեց գաղտնի ստտիկանը : Երեքտրական լապտերը դուրս հանենք :

Կը պատրաստուէր փառելու զգոյն, երբ ձայն մը հնչեց իր ձախ կողմէն :

— Տակաւին չե՛ս տեսներ, Ալմարն, կ'ըսէր այդ ձայնը :

Փինքէրթըն չկրցաւ սարսուռ մը զսպել : Տարակուս չի կար թէ շարագործներէն մէկուն հետ քով քովի կը գանըւէր : Բայց իսկոյն ժպտեցաւ քիչ մը հպարտութեամբ :

— Պէտք է կարծել թէ շատ ճարտարութեամբ գործեցի, բաւ ինքնիրեն :

Պատահանին մօտ գտնուող մարդը կիսովին դարձաւ :

— Ո՛չ, ձօննի, չեմ տեսներ, բաւ : Հուանական է որ ձերունի թիլարի տունը գացած է, ինչպէս որ թերա նախատեսած էր և թէ հոն ձեռք անցուցած են զինք : Թիրա աղէկ գուշակած էր : Ծիւծիւին կտորը գաւած և այդ հեռքին վրայ մեկնած պիտի ըլլայ :

— Աւրինն այդ վատ շուն մտտիկանը բռնած են արդէն, բայց պէտք է սպասենք տակաւին :

— Մինչեւ արշալոյս, մրմնաց երբորդ ձայն մը Փինքէրթընի աջ կողմէն : Ծատ երկար պիտի քէ . . .

— Բէ՛հ, ի՛նչ կ'ըլլայ, պատասխանեց պատահանին առջև գտնուողը : Եթէ բնաջինջ ըրին այդ թշուառականը, եթէ երկիրը անոր ձեռքէն ազատեցին, վաղը տօնի օր մը պիտի ըլլայ :

— Այո՛, եթէ . . . բայց ուրախանալէ առաջ սպասեցէք : Փինքէրթընի հետ գործը այդքան դիւրաւ չի վերջանար . . . Ո՛չ մէկ տեղ կարելի չէ անոր հետապնդումներէն զերծ մնալու մասին սպասով ըլլալ :

Նոյն պահուն, որպէս թէ իբրևունք տալու համար շարագործին, Նախ Փինքէրթըն փառեց իր լապտերը, որ ամբողջ սենեակը լուսաւորեց :

— Ձեռքերնիդ վե՛ր, պոռայ գաղտնի ստտիկանը որստագին ձայնով մը :

Անեակին մէջ գտնուող երեք շարագործները քար կրտրեցան, ապուխեամբ նայելով անոր, զոր արդէն կալանաւորուած կը կարծէին և որ գիրենք կը դիտէր ծաղրական ժպտով մը : Դբան առջև ոտքի վրայ կեցած, գաղտնի ստ

տիկանը պղտիկ սեղանի մը վրայ դրած էր լապտերը և երկու ձեռքերուն մէջ մէկ մէկ լեցուն ասորձանակներ բռնած էր :

Աւագակներէն մէկը պատուհանին առջեւ էր , երկրորդը Փինքէրթընէն չորս քայլի չափ հեռու , պղտիկ դարակի մը ետեւ , ձախ կողմը , և երրորդը՝ աջ կողմը , դրասեղանի մը առջեւ :

— Ձեռքերնիդ վեր , ապա թի ոչ . . .

Ասորձանակներուն շնիկները ձարձատեցին : Եւ յետոյ Փինքէրթընի հրամայական ձայնը դիմադրելու փափաք չէր ձգեր աւագակներուն : Թեւեռնին վեր առին :

Իրենց ձեռքը դէնք չունէին : Վտտահ ըլլալով իրենց գործին վրայ և բնաւ չսպասելով այդպիսի անակնկալի մը , իրենց ասորձանակները գրպաննին ձգած էին :

— Անպտտաններ , ըսաւ դազանի ստտիկանը խոտորէն , իրաւունք ո՛նէիք : Քանի որ ես կամ , ո՛չ մէկ տեղ ապահովութեան մէջ պիտի չդանուիք բնաւ : Բայց իմ տանս մէջ աւելի քիչ քան ուրիշ տեղ . . . Պատուոյս վրայ կ'երգնում որ եթէ յիմարութեան համար պարզեւներ բաժնէին , դուք առաջին պարզեւին արժանի պիտի ըլլայիք : Բոնէ է թէ կ'երեւակայէիք որ դիս հոս , իմ տանս մէջ պիտի կրնայիք բռնել . . . Եւ միամտութիւնը ա՛յնչափ առաջ կը տանիք որ առանց ամենափոքր նախդրութեան կը խօսիք ձեր սիրելի բարեկամ Սր . Թէրայի և անոր ծրագիրներուն վրայ , մինչ ես մտիկ կ'ընեմ ձեզ հանգստորէն . . . Ո՛չ , կորիճներս , դուք ենթադրածէս աւելի միամիտ էք . . . Եւ հիմա կը բաւէ որչափ խօսեցանք : Յառա՛ջ : Ամենափոքր դիմադրութիւն մը ընողը չունի մը պէս կը սպաննեմ : Ձեռքը միմիայն մէկ սանդիմէզը վար առնողին մարմինը գնդակով կը ծակեմ :

Երեք աւագակները զայրալից ակնարկներ կը փոխանակէին : Բայց չէին համարձակեր շարժիլ : Ասելի աղէկ էր բռնուիլ քան թէ սպաննուիլ :

— Եո՛ւն , պտուց պատուհանին մօտ դանուողը , այս անդամ ալ խաղը կը շահիս , բայց տալիք սոսկալի հաշիւներ պիտի ունենաս :

— Դադրեցուցէ՛ք յիմարութիւնները , պատասխանեց դազանի ստտիկանը : Քալեցէք կ'ըսեմ ձեզի : Դուրս ելէք ի-

բարու ետեւէ և սանդուղէն իջէք առջեւէս : Ձեռքերնիդ միշտ վեր . . . Ամուր վանդակորմի մը ետեւ պիտի դրկենք ձեզ սրալէս զի ձեր վրէժխնդրական ծրագիրներուն վրայ որոճաք և հռչակաւոր Թէրան ալ շուտով պիտի միանայ ձեզի , քանի որ անոր հասցէն ինծի տալու բարեհաճութիւնը ունեցաք :

Երեք կատաղի աղագակներ պատասխանեցին իրեն : Բայց ապիրատները հնազանդեցան : Սենեակէն դուրս ելան և սկսան սանդուղէն իջնել հայհոյելով : Երբ ստորտը հասան , Փինքէրթըն , առանց զանոնք աչքէ կորոնցնելու , դուռը բացաւ և փողոց հանեց :

Տարօրինակ տեսարան մըն էր կախաղանցու մարդու դէմքով , պատառատուն և աղտոտ զգեստներով այս երեք թշուառականներուն քալելը իրարու ետեւէ , թեւեռնին վեր և ձեռքերնին բարկութենէ կարկամած : Բայց այդ պահուն անցորդ չկար այս տեսարանը վայելելու համար :

Այս մենութիւնը կարծես քաջութիւն տուաւ առջեւէն դացող աւագակին : Եւրջը նայեցաւ արագօրէն ու ստում մը ըրաւ դէպ առաջ : Նոյն վայրկեանին իր երկու մեզոսկիցներն ալ փախան :

Հրազէնի երեք հարուածներ պարպուեցան . . . Սէմսըն և ձօննի քարայտակին վրայ ինկան , իրենց սրունքէն վիրաւորուած : Երրորդը ժամանակ ունեցաւ փախչելու , փողոցին անկիւնը դառնալով :

— Վազէ՛ տակաւին , ըսաւ Փինքէրթըն : Առաջին ասթիւ ձեռք պիտի անցընեմ քեզ :

Ասորձանակին հարուածներուն աղմուկը լսելով , քանի մը ստտիկաններ վազեցին : Վիրաւորուած չարագործները , որոնք կատաղութենէ կը փրփրէին , պահականոց տարուեցան և անմիջապէս երրորդին հետապնդութեան ձեռնարկուեցաւ :

Նաթ Փինքէրթըն չմտնակեցեցաւ այս հետապնդումին : Նախ և առաջ գնաց տուն , գրադելու համար Տիկին Ելզվուտով , զոր նուազամ վիճակի մէջ ձգած էր իր սենեակը : Ապահովեց սարսափահար խեղճ կինը : Անիկա իր դիտակցութիւնը վերստացած էր Փինքէրթըն մեկնելէն քիչ ետքը և առատ արցունք կը թափէր հարցնելով ինքնիրեն թէ ի՛նչ պատահած էր արդեօք իր տիրոջը : Փինքէրթըն յետոյ որոչեց Մէնճին Սթրիթ երթալ անյապաղ : Երեք չարագործներուն խօ-

սակցութենէն իմացած էր թէ Թէրա գինքը կը լրտեսէր Պէթի Թիլարիի տան մէջ :

Կատարելագէտ կը հառնար ծրագրերը թշուառականին, որ արդէն անձանօթ մը չէր իրեն, վասնզի անոր հետ կոխմըստ էր արդէն Թաէն Չանկ Չիչիի մութ ու ազտոտ շէնքին մէջ : Թէրա վաճառատունին գողութենէն ետք ղիտմամբ ձգած էր Պէթի Թիլարիի «Ֆիշու»էն խլուած կերպասի կտորը : Թշուառականը կ'ուզէր այդ կնոջ ետեւէն ձգել գազանի ստիկանը և թակարգ մը լարել անոր երբ այդ տունը գար :

— Գէշ չղացուած չէ, բաւ Փինքէրթին ինքնիրեն : Ի դուր կասկածեցայ և թակարգի մը հոտ առի գողերուն ձգած նամակին մէջ : Ատիկա մտքէս պիտի չանցընէի... Բայց այն ատեն ինչ կրնայ պատահած ըլլայ Բօլի, որ առտնձին գնաց Մէնձին Սթրիթ, Պէթի Թիլարիի վրայ հսկելու և ի հարկին դոյն ձերբակալելու համար : Ատիկա հող կը պատճառէ ինձի : Կը վախնամ որ ինեզձ յոյան կուլ կուտայ ինձի համար պատրաստուած դեղահատը... Ամէն պարագայի մէջ պէտք է անոր քով երթալ :

Գաղանի ստիկանը իր սենեակը գնաց, ուր արագօրէն դրաւ ձերմակ մօրուք մը և համագոյն կեղծամ մը : Յետոյ ձակոմն վրայ իջեցուց թաղիքէ լաջն դիւարի մը և փաթթուեցաւ լաջն գրասի մը (կարօւտ) մէջ :

Յետոյ, ձերուսի մը պէս կորաքումակ և փութկառ ու անհաստառ քայլերով Մէնձին Սթրիթի ճամբան բռնեց, որչա՞մ ըլլալով հանգիստ չընել մինչև որ իր հաւատարիմ օգնականին՝ Բօլ Բէրիէի ինչ ըլլալը չզիանար և ձեռք շանցընէր Թէրան, Չինացի Թաէն Չանկ Չիչիի աֆիօնի ծիարանին յաճախորդը :

### ԲՕԼ ԿՍԼԱՆԱԻՐ

Երբ Բօլ Բէրիէ գիշերուան սկիզբը Թօմէն կէս Պրուքի գոհարելէնի վաճառատունէն մեկնած էր Մէնձին Սթրիթ երթալու համար, ծպտուելու նախզուշութիւնը չէր ունեցած : Եւ յետոյ, բնաւ մտքէն չէր անցընէր թէ գողերը թակարգ մը լարած էին իր վարպետին կամ իրեն և թէ վաճառատան մէջ գտնուած կերպասի կտորը ղիտմամբ թողուած էր, գաղանի ստիկանը Պէթի Թիլարիի տունը ամսելու համար :

Մէնձին Սթրիթի 45 թիւ տունը ամենախոր լուսեփեան մէջ թաղուած էր : Փողոցին մէջ մարդ մարդատանք չի կար : Միայն ատեն ատեն կը լուսէին ծանր սանաճայները գինեատենէն ու շէլած նաւագի մը կամ գործաւորի մը, որոնք կը փութային իրենց բնակարանը դառնալ :

Բօլ վայրկեան մը կեցաւ շէնքը վերէն վար ղիտելու համար : Չորս յարկով տուն մըն էր, և որովհետեւ, ինչպէս բնած էր գոհարավաճառ Թօմէն, Պէթի Թիլարի Բրդ. յարկը կը բնակէր, անիկա անշուշտ կը գտնուէր ձեզնայարկի սենեակներէն մըն, որոնց պղտիկ պատուհանները տանիքին վրայ կը նայէին :

Այդ պատուհաններէն մէկը լուսաւորուած էր : Երիտասարդ ստիկանը եզրակացուց ասիկ թէ հոն կը գտնուէր կինը, որուն վրայ հսկել կ'ուզէր : Ամէն պարագայի մէջ փափաքելով ստուգել այս կէտը, արագօրէն անցաւ փողոցէն :

Իր ազատուկին միջոցաւ շուտով բացաւ դրան փականքը, որ շատ կնճռատ չէր : Ներս մտաւ և վրայէն գոցեց կաղնեփայտէ ծանր դուռը : Սալայատակուած երկար նորբունցքի մը մէջ կը գտնուէր : Չախ կողմը նեղ սանդուխ մը կար : Բօլ տկարօրէն փայլեցուց իր ելեքարական լապանքը և կիսալոյսին մէջ սկսաւ աստիճաններէն ելլել լուսեփեամբ : Երբորդ յարկը հասնելով, վայրկեան մը կեցաւ և ակունջ դրաւ ուշադրութեամբ :

Ինչ մը չկար... Երիտասարդ ստիկանը ծայրանեղ խոհեմութիւնով մը ելաւ վերջին յարկը, որ տանիքին ներքե կը տանէր : Վեր ելլելով, իր գէմը տեսաւ երկու ցած դուռներ : Անոնցմէ մէկուն վրայ ձերմակ քարդ մը փակցուած էր : Անոր մօտը գնաց և Պէթի Թիլարիի անունը կարդաց :

Մատիտով դրուած այդ երկու բաները էրիկ մարդու մը ձեռքով գրուած կ'երեւային : Եթէ Նաթ Փինքէրթին հոն եղած ըլլար, անմիջապէս պիտի ղիտէր թէ քարտը տակաւին լոյսըմբին ձերմակ և անրիձ էր և հետեւապէս նոր դրուած էր դրան վրայ : Այս պարագան բաւական պիտի ըլլար իր կասկածները արթնցնելու համար :

Բայց Բօլ, որ երիտասարդ էր և իր վարպետին խորունկ փորձառութիւնը չունէր, կասկածելի բան մը չտեսաւ : Ետ աւրախ էր որ այնչափ շուտով գտած էր Պէթի Թիլարիի բը-

նակարանը: Փականքին ծակէն նայելու համար ծռելով, տեսաւ թէ սենեակին մէջ լոյս կար:

Կրնար բաւական աղէկ դիտել ամբողջ մենեակը, որ պարապ էր: Բօլ քանի մը վայրկեան սպասեց, չունչը բռնելով և ուշադրութիւնը լարելով: Ճիշտ դրանք դէմ կը դրանուէր աղտոտ և ածգոյն սպածոյէ վարագոյր մը, որուն ետեւ կար անշուշտ ուրիշ սենեակի մը մուտքը: Երիտասարդ ոտիկանը ամէն վայրկեան կ'սպասէր տեսնել մէկու մը մըտնելը այդ կողմէն:

Բայց վայրկեանները կ'անցնէին և ամենափոքր ազմուկ մը չէր լսուեր:

Վերջապէս Բօլ մղլակը վեր հանելու վտանգը աչք առաւ: Դուռը բացուեցաւ առանց դժուարութեան և երիտասարդը պզտիկ, բայց ախորժելի և մաքուր պահուած ձեղնայարկի մը մէջ գտաւ ինքզինք: Արդէն մանրագնին քրննութիւն կատարելու ժամանակ չունեցաւ, վասնզի վարագոյրը բացուեցաւ և միջին տարիքով ածգոյն և նիհար դէմքով, դորշագոյն պոկ և խորաթափանց աչքերով կին մը ներս մտաւ:

— Յանուն Աստուծոյ, ի՞նչ կ'ուզէք, հարցուց: Ի՞նչ պէս մտաք հոս:

Բօլ չպատասխանեց: Վար առաւ ձեռքը, որուն մէջ ատրճանակ մը կը գտնուէր:

— Ո՞վ էք դուք, կրկնեց կինը:

— Ատիկա շատ կարեւորութիւն չունի, պատասխանեց երիտասարդ ոտիկանը: Ես Տիկին Թիլարի անուն կին մը կը փնտռեմ:

— Ե՛ս եմ... ի՞նչ կ'ուզէք ինձմէ, ի՞նչպէս կը համարձակիք այս ժամուն իմ տունս դալ, ո՞վ ներս մացուց ձեզ:

— Ես Թօմէն էնտ Պրուք վաճառատունէն կուզամ... Երէկ իրիկուն գողութիւն կատարուած է հոն և չարագործները բաւական մեծ գումարի համնոց սպրանքներ տարած են:

Պէթի նորէն աղաղակ մը արձակեց, որուն կեղծ ըլլալը հասկցաւ Բօլ:

— Ճախնա՞ծներուս վաճառատան մէջ գողութիւն մը, պոռաց: Աստուած իմ...:

— Աստուած իմ... կրկնեց երիտասարդ ոտիկանը հեղնօրէն: Լաւ կեղծել չէք զիտեր սառգիւ, Տիկին Թիլարի: Կը ցաւիմ ըսելու ձեզի:

— Ի՞նչ կը նշանակէ աղ, պոռաց կինը, ակամայ ընկրկելով դէպ ի սենեակին խորը:

— Դուք ալ գիտէք ինձի չափ... տեսնե՞ք տիկին Թիլարի, կը հաճի՞ք նախ և առաջ հարցումի մը պատասխանելու:

— Անշուշտ, հարցուցէք: Չեմ հասկնար ինչու այս կերպով տունս մտաք: Իրաւ որ կարծես թէ գողերուն մեզսակից կը նկատէք զիս:

— Ի՛նչ, է՛նչ, ըսաւ Բօլ ուստը թոթուելով, զարմանալի է թէ որքան ճիշտ կը գուշակէք: Արդարեւ գտնուած են կարգ մը նշաններ, որոնք կ'ապացուցանեն թէ մասնակցած էք գողութեան:

Պէթի Թիլարի դազանի ոտիկանին վրայ քաշեց, ամենախորին զայրոյթ կեղծելով:

— Գարշելի բան է այդ, պոռաց: Ես նորածին գառնուկի մը չափ անմեղ եմ: Ո՞վ էք որ կը համարձակիք այդպէս խօսիլ: Ապահովապէս մէկն էք այն շուն ոտիկաններէն, որ ինքզինքնին միշտ ուրիշներէն աւելի խորամանկ կը կարծեն:

— Այդ խօսքերը աւելորդ են, բարեկամուհիս, ըսաւ Բէրիէ պաղօրէն: Ապացուցուած է թէ երէկ իրիկուն գլխաւոր դրան գոցուելէն ետք դարձած էք դուն, որուն գեանայարկը կը գտնուի Թօմէն էնտ Պրուքի վաճառատունը:

— Գարշելի ստախօտութիւն մըն է ատիկա:

— Ե՛ս ալ կ'ուզեմ որ այդպէս ըլլայ... Եւ յետոյ, կրնաք ամէն կտակած փարասել խոկոյն, ձեր Թիլարին ցոյց տալով ինձի:

— Թիլարի՛ւս, ըսաւ կինը ապշահար դէմքով մը: չեմ հասկնար թէ Թիլարիս ի՞նչ գործ կրնայ ունենալ այս գողութեան հետ:

Բօլ, անկիւն մը, աթոռի մը վրայ նշմարեց կնոջ Թիլարին: Գնաց առաւ զայն և շուտով գտաւ այն տեղը, ուր դրան մէջ բռնուած կտորը կը պակսէր:

— Ահաւատիկ, ըսաւ պարզապէս:

Բայց գլուխը վեր առնելով, տեսաւ թէ Պէթի Թիլարի, վարագոյրին առջեւ ոտքի վրայ կեցած, ձեռքը ատրճանակ մը բռնած եւ իրեն վրայ ուղղած էր: Կինը բարձրաձայն

ինդաց, երիտասարդ ստաբիանին չփոթած դէմքը տեսնելով :  
Բօլ ալ իր ասորձանակը վեր առաւ իսկոյն :

— Անխելքութիւն չուզեր : Պէթի Թիլաբի, ըսաւ ծան-  
րօրէն : Ձեր ընթացքը վճռական կերպով կը ցուցնէ թէ կ'ըն-  
դունիք յանցաւոր ըլլալնիդ :

Պէթի ինդացէն կը գայարուէր :

— Ե՛տքը, պտուղ սինդիքոր՝ ձայնով մը : Այո՛, այո՛,  
հազար անգամ՝ այո՛, մասնակցեցայ գողութեան : Ներս  
մտցուցի այն անձերը, որոնք Թօմէն էնա Պրուքի վաճառա-  
տան մէջ գործ տեսան : Ինչո՞ւ պիտի չօգնէի այդ խեղճ մար-  
դերուն որ քիչ մը դրամ չահին :

Բօլ ապշութեամբ մտիկ կ'ընէր կնոջ խօսքերը : Ը՛վ կրնար  
ուրեմն այս կերպով խօսելու քաջութիւնը ապ իրեն : Երի-  
տասարդ ստաբիանը վտանգի մը մօտենալը կը զգար բնագ-  
գօրէն :

— Ձեզ տեսնեմ, ասորձանակնիդ նետեցէք, Պէթի Թի-  
լարի, ըսաւ հաստատուն ձայնով մը : Ձերբակալուած էք :  
Եթէ ստուգիւ կ'ուզէիք կրակ ընել իմ վրաս, ձեր զէնքը  
բանի մը պիտի չծառայէր, վասն զի իմ գնդակս պիտի կան-  
խէր ձերը :

Ստեղծով մէկտեղ, Բօլ շարունակ կը զիտէր ձգանին  
վրայ Պէթի Թիլարիի կրթնցուցած մասը : Որոչւած էր թշուա-  
ռական կինը զգետնել կատկածելի ամենափոքր շարժումի մը  
վրայ :

— Ա՛հ, ա՛հ, ըսաւ կինը և շարունակեց ինդաց անաս-  
նական և անողորմ ծիծաղով մը, որ սարսուռ մը պտտցուց  
երիտասարդ ստաբիանին մարմնոյն վրայ : Շատ ծիծաղաշարժ  
է : Ձերբակալել կ'ուզէք զիս և չէք զիտել թէ կորուած  
էք... Ինչ բանի կը ծառայէ ուրեմն ձեր հոտաութիւնը,  
Մը : Փինքէրթըն : Ո՛չ իսկ կ'արգիլէ ձեզ մտնելու ցուլի մը  
պէս գահափոխի թակարդին մէջ, զոր շարեցինք ձեզի : Աղէկ  
գիտէինք թէ պիտի գայիք եթէ կերպասի այդ կտորը ձը-  
գէինք :

Բօլ ամէն բան հասկցաւ : Վայրկեան մը չփոթելէ ետք  
սկսաւ ինդաց գեղեցիկ արիութիւնով մը :

— Կ'երայխաւորեմ ձեզ, Տիկին Թիլարի թէ դուք և  
ձեր մեղսակիցները ձեր ծրագրին սղորմելի կերպով ձախա-

ղիլը պիտի տեսնէք... Իմ վարպետս այդպիսի թակարդի մը  
մէջ նետաէլէ պիտի գողուչանայ : Առաջուրեւ կ'ըսեմ ձեզի  
թէ դուք պիտի կորուէք այս գործին մէջ :

Այս միջոցին վարպետը բացուեցաւ կնոջ ետեւէն : Վա-  
յելուչ կերպով հազուած մարդ մը ներս մտաւ ասորձանակը  
ձեռքը : Իր աւրուած դիմադիծերը չուայտ և ցոփ կեանքի  
մը ապացոյցներն էին և աժգոյն դէմքը շարութիւն կ'արտա-  
յայտէր :

Բօլ շարժում մը քրաւ սանդուղին կողմէ դուռը հասնե-  
լու համար, բայց հոն ալ իր նահանջը կտրուեցաւ : Սեմին  
վրայ կեցած էր խարտեաչ, անձօրուս երիտասարդ մը, որ  
հեղնական դէմքով մը կը ժպտէր : Միւս երկուքին պէս  
ասորձանակ մը ուղղած էր գաղտնի ստաբիանին վրայ, որ  
միեւնոյն ստեն երեք կողմէ սպանալիքի ենթարկուած ըլ-  
լալով, պարտաւորուեցաւ խոստովանիլ ինքնիրեն թէ իր  
կացութիւնը ոչինչ ունէր բաղձալի :

— Նաթ Փինքէրթըն չէ՞ք պտուղ սև պիտերով մարդը :  
Ո՛չ, վա՛յ անպիտան... Այդ շունին դիմադիծները չեն... :

— Ահա թէ ի՛նչպէս կը խափուիք, պատասխանեց Բօլ  
կատարեալ հանդարտութեամբ : Վարպետս այս միջոցին իր  
սուռն է : Բայց հող մի՛ ընէք, իր ազդեցութիւնը ի նպաստ  
ձեզի պիտի գործածէ որպէսզի կարելի եղածին չափ չուտով  
բնակարան մը հայթայթէ ձեզ պետութեան ծախքովը :

Պէթի Թիլարի և երկու շարագործները ազմալի կերպով  
ինդացին :

— Այս սպան տարօրինակ մէկն է, ըսաւ թխազոյն  
մարդը : Բայց չեմ ուզեր ցաւալի պարագաներու մէջ թողուլ  
ձեզ, պզտիկս : Գիտէք թէ այս պահուս երեք կորիծներ  
Նաթ Փինքէրթընի սուռը կը գանուին անոր սպասելու հա-  
մար և դրաւ կը գնեմ որ ձեր վարպետն այ հիմա գինա-  
թափ եղած է ձեզի պէս... :

— Ի՛նչպէս, գինաթափ : Ես գինաթափ չեմ :

— Օ՛հ, արդեօք կ'ուզէիք կուրի՞ սկսել... Թիլլի, ներս  
մտէք ուրեմն, որպէսզի տեսնէ թէ տակաւին չորրորդ ասոր-  
ձանակ մը ունինք մեր արամազրութեան սակ :

Վարպետը նորէն բացուեցաւ : Վերէն վար կարմիր հա-  
գած վայելուչ կին մը երեւցաւ թուխ պիտեր ունեցող մար-

դուն քով : երիտասարդ էր : Սիրուն և հաճելի եղած պիտի ըլլար եթէ չգտնուէին մոլութեան և շարութեան նշանները , որոնք իր դէմքը կը խարանէին :

Իր զէնքը ուղղեց գաղանի ոտականին վրայ , որ այսպէս չորս կողմը միեւնոյն ատեն սպառնալիքի ենթարկուեցաւ :

Բօլ սենեակին մէկ անկիւնը ցատկեց և կռնակը պատին տուաւ պաշարուելէ ազատելու համար :

— Թշուառականներ , պոռաց : Առաջ եկէք ուրեմն հիմա , եթէ քաջութիւն ունիք . . . ձեզի պէս մարդոց հետ միշտ կ'ընդունիմ կռուիլ , եթէ մէկի դէմ տասը իսկ ըլլաք :

Ընդհանուր քրքիչ մը պատասխանեց իրեն :

— Սպաններ , զայն , Թէրա , ըսաւ Պէթի Թիլարի :

— Ա՛հ , ա՛հ , ըսաւ Բօլ պաղօրէն , հիմա դիտեմ թէ գործս որո՛ւ հետ է : Թէրա . . . իմացած եմ այս անունը . . . Դուք այն պարծենկոտն էք , որ ժամանակ մը առաջ , Թաէն Չանկ Չիչիի խանութին մէջ խաղի եկաւ Փինքէրթընի կողմէ և որ վարպետին պատմեց թէ կ'ուզէր սպաննել զինքը :

Թխադոյն մարդուն այտերը բարկութենէն կարմրեցան :

— Այո՛ , Թէրան եմ , ըսաւ խիտ ձայնով մը : Բայց առաջին և վերջին անգամն է որ այդ շունը խաղի բերաւ զիս : Ա՛լ պիտի չվերսկսի , որովհետեւ իմ ձեռքս կը գտնուի :

Խօսելով մէկտեղ քիչ քիչ մօտեցած էր Բօլի : Պէթի Թիլարի անոր և երիտասարդ ոտականին մէջտեղը կը գտնուէր :

— Անճատու՛ր եղէք , ըսաւ Թէրա սպառնալից շեշտով մը : Կը տեսնէք թէ ամէն պաշտպանութիւն անողուտ է :

— Չէնքը քովս է տակաւին , պատասխանեց Բօլ , և եթէ պէտք ըլլայ կռուիլ , ձեզմէ առնուազն երկուքը դետին պիտի փռեմ : Ես . . .

Բօլ չիրցաւ լմացնել : Թէրա յանկարծ մէկ կողմ ծռած , Պէթի Թիլարիի մէջքէն բռնած և ուժգնութեամբ նետած էր զայն գաղանի ոտականին վրայ : Այս վերջինը խոյն պարպեց ատրճանակը , բայց Թէրայի ուղածը եղաւ : Գնդակը Պէթի Թիլարիի եկաւ :

Նենգամիտ աւազակը գաղանի ոտականին թեւէն բռնեց : Միեւնոյն պահուն խոյացաւ խարտիչահեր և անմօրուս շարագործը : Բօլ ժամանակ ունեցաւ երկրորդ անգամ կրակ ընելու , բայց գնդակը միջնորմին մէջ կորսուեցաւ : Զգաց թէ

գետին փռուեցաւ և գլխին ընդունեց ա՛յնպիսի հարուած մը , որ գիտակցութիւնը կորսնցնել տուաւ իրեն :

Թէրա պատուհան վազած էր տեսնելու համար թէ պայթուածները փողոցէն լուսած էին և ոտականական պահակներ կուղային : Ամէն բան կարգին էր : Մէնճին Սթրիթ ամաչի էր : Շրջակաները շարժում մը իսկ չկար :

Աւազակը ասդին դարձաւ հեզնելով :

— Յաղթանակը մե՛րն է , ըսաւ : Յուսանք թէ ձօննի , Սէմարն և Պրուն ևս ձեռք պիտի ձգեն վախպետը :

Երբ Բօլ սթափեցաւ , տախտակամածին վրայ փռուած էր , ստքերն ու ձեռքերը կապուած : Իր քովը կը գտնուէր Պէթի Թիլարիի դիակը , որուն ճիշդ սրտին հանդիպած էր գնդակը :

— Սրիկաներ , պոռաց երիտասարդ ոտականը , ա՛յ իսկ հաւատարիմ դաշնակիցներ էք իրարու հանդէպ : Առանց խզահարութեան կը զո՛ճէք ձեր մեղսակիցը , անոր մարմինը վաճան ընելով ձեզի համար :

Թէրա ոտքի հարուած մը տուաւ անոր կողերուն :

— Կը բաւէ ո՛րչափ խօսեցաք , պատասխանեց : Թիլարի մեզի համար միջոց մըն էր , տխմա՛ր երիտասարդ , և հարկ պիտի ըլլար որ սա կամ նա միջոցով մեր օձիքը ազատենք անոր ձեռքէն : Բնաւ մաազիր չենք գործադրելու այն փայլուն խոտուածները , զոր ըրինք զինքը հրապուրելու և իր գործակցութիւնը ապահովելու համար : Մենք շատ գործնական կերպով մը շարժեցանք «ձէնթըմէն» ոտականի մը ազատել տալով մեր օձիքը նեղիչ տարրէ մը , որուն համար շնորհակալութիւն կը յայտնենք իրեն :

— Կը տեսնուի՞նք , ըսաւ Բօլ արհամարհոտ շեշտով մը : Արդէն ըսի և աղէկ համոզուած եմ թէ վարպետս ձեր շարած թակարդին մէջ ինկած չէ և հիմա ձեր երեք մեղսակիցները բանտարկուած ըլլալու են . . .

— Ծիւլթ , ֆիւլթ , սուլեց Թէրա շրթներուն մէջէն :

— Թէ՛րա , ձեզի և ձեր նամաններուն չէ մնացեր խաղի բերել Նաթ Փինքէրթընը :

— Թրա՛ , լա՛ , լա՛ . . . , ամէն պարագայի մէջ շուտով պիտի դիտնանք ատիկա , ըսաւ աւազակը : Այս կէտին վրայ մեր կարծիքները կը տարբերին , տղաս . . . Ես համոզուած եմ

թէ հասի Փինքերթըն արդէն բռնուած և աղէկ բռնուած է... Այն ատեն անպակաւ մը պիտի պատրաստենք իրեն, զոր անշուշտ խելքէն մտքէն շանցընէր: Եւ որպէս զի հասի անձորդ չունենայ, ձե՛ղ ալ իր քաջ օգնականը մասնակից պիտի ընենք անոր բախտին: Այո՛, այո՛, սիրելի՛ս, ըսողը ես եմ աչքերնիդ խոշոր խոշոր պիտի բանաք...:

Միւս աւազակները Թէրաջին այսպէս խօսելը լսելով կը հեղնէին: Անպիտանը, խօսելով մէկտեղ, անձեռոց մը առած էր: Գրպանէն պոսիկ չի մը հանեց և սկսաւ պայծառ հեղուկով մը թրջել այդ ձերմակեղէնը:

— Երեցէ՛ք, բաւ հեղնարար, բայց ստիպուած ենք քիչ մը թմրեցնել ձեզ, սիրելիս: Եւ որովհետեւ մտադիր ենք ձեզի հետ միասին մեկնիլ այս տունէն, շա՛տ աւելի ակորձեղի տեղ մը երթալու համար, չենք ուզեր որ ճամբան փակչեղու փորձ մը ընէք:

Բոյ գիմադրել փորձեց երբ չարագործը իր դէմքին մօտեցուց անձեռոցը: Բայց չէր կրնար ինքզինքը պաշտպանել, կապուած ըլլալուն համար: Թէրա «քօթօթօթ»ով թրջուած ձերմակեղէնը գրաւ անոր բերնին և քիթին վրայ:

Տարաբախտ երեսասորդը ջղային կծկումներ ունեցաւ: Բուռն ճիգ մը ըրաւ կապերը խզելու համար: Ամէն բան աւօզուա եղաւ: Երկրորդ անգամ ըլլալով գիտակցութիւնը կորսնցուց և անշարժ մնաց գաղերուն թեւին մէջ, որոնք վերցուցին զինքը և դուրս տարին: Գեղանի Թիլլի հետեւեցաւ անոնց:

Պէթի Թիլարիի մարմինը փռուած մնացած էր սենեակին մէջտեղ, զոր անպիտանները մտթին մէջ ձգեցին, դուրս ելլելէ առաջ կանթեղը մարելով:

ՓԻՆՔԵՐԹԸՆ՝ ԼԵՏՔԻՆ ԿՐԱՅ

Փինքերթըն, որ լաւ ծպտուած էր, ինչպես տեսանք, Մէնձին Սթրիթ փութաց: Բօլէն մէկուկէս ժամու չափ ետքը հասաւ ու ամէնէն առաջ սկսաւ աշաղբութեամբ դիտել 45 թիւը կրող տունը:

Այլ եւս լոյս չկար սրտաւհանները և գաղանի ոտիկանը ի գուր փողոցին մէջ փնտռեց Բօլը:

Ամենաբուռն մտահոգութեան մասնուեցաւ: Գիտէր թէ այդ տան մէջ թակարդ մը լարած էին իրեն և իրաւամբ կը վախնար որ իր երիտասարդ գործակիցը ինկած էր անոր մէջ:

Փինքերթըն երկար ատեն չվարանեցաւ: Գործի սկսաւ ամենամեծ խոհեմութեամբ: Պատերուն երկայնքէն սպրդելով, տունին մօտեցաւ, համոզուած ըլլալով թէ նշմարուած չէր եթէ չարագործ մը սրտաւարար լրտեսած էր զինք պատուահանէ մը:

Դուռը բացաւ, նրբանցքին մէջ սպրդեցաւ և յետոյ վրայէն գոցեց:

Նրբանցքը գեպի բակ կ'առաջնորդէր դուռնէ մը, որ պարզ հրելով մը բացուեցաւ: Այն ատեն գաղանի ոտիկանը ձերմակ պոսիկ բիծ մը նշմարեց սալաշատակին վրայ:

Քննելու համար ձեռնու աւտաւ որ կուխի կտոր մըն էր, ինչպէս որ ինք և իր օգնականը սովորութիւն ունէին իրենց վրայ պահելու, որպէս զի իրենց անցքին հետքերը թողաւ ի հալկին: Ուրեմն Բօլ հանկէ անցած էր:

Աշաղբութեամբ քննեց բակը և գեանին վրայ կուխի քանի մը կտորներ գտաւ: Սակայն անոնք ձգմուած չէին, մինդրև այնպէս պիտի ըլլային եթէ Բօլ հետքեր ձգելու դիտաւորութիւն ունենար:

Գաղանի ոտիկանը որոշեց աւելի աշաղբութեամբ քննել իր երեւան հանածին պատճառք, բայց անկէ առաջ կ'ուզէր Պէթի Թիլարիի բնակարանը աչքէ անցընել:

Ուստի տունէն ներս մտաւ և արագ աշաղ բխաւ սանդուղէն մինչեւ ձեղնայարկը: Բակին մէջ իր ըրած քննութիւնները կարծել կուտային իրեն թէ չարագործները տունը չէին դանուէր այլ եւս, ուստի բնաւ զգուշութիւն չէր ընել իր քայլերուն ազմուկը խեղդելու համար:

Տեսաւ մատիսով դրուած խաւարարտը և իսկոյն հասկցաւ թէ անիկա իրեն համար դրուած էր հոն :

— Խաւարարտը տակաւին նոր-նոր է, ըսաւ ինքնիրեն : Ապիրասները երեւակայած են որ ևս անմիջապէս պիտի մտնէի : Ինեղձ Բօլ թակարդը ինկաւ :

Արդարև նաթ Փինքէրթըն համոզուած էր թէ այլևս այդ ընակարանին մէջ պիտի չգտնէր իր գործակիցը : Արազօրէն բացաւ դուռը և իր ելեկարական կանթեղին լոյսովը քննեց սենեակը : Ինչ որ տեսաւ, առաջին անգամ ընկրկեցուց զինքը :

Սենեակին մէջտեղը կը հանդէպ Պէթի թիլարիի դիակը, որուն ապակինման աչքերը կարծես թէ զինքը կը դիտէին զարնուրանքի արտայայտութիւնով մը : Արիւնը կարմիր խոշոր կոյտ մը կաղմած էր կուրծքին վրայ և լայն տամուկ բիծ մը կը տարածուէր տախտակամածին վրայ :

Գազանի ոտիկանը շուտով և վեր ի վերոյ վերակազմեց պատահած եղերական տեսարանը :

Մանրամասնօրէն աչքէ անցուց երկու սենեակները այն յարկին, ուր Պէթի թիլարի բնակած էր առանց մաքէն անցընելու թէ իր յանցանքովը ստակալի գերեզման մը պիտի գտնէր հոն : Գազանի ոտիկանը մտնաւ որ շահեկանութիւն ունեցող բան մը չհշմարեց հոն և վերջապէս որոշեց ձեռնայարկէն մեկնիլ, հանելով ձերուների դիմակը, զոր հիմակ անօգուտ կը նկատէր :

Սմէն բանէ առաջ պետք է, կը խորհէր, փնտռել թէ բակին և նրբանցքին մէջ գտնուած կաւիճի կտորները չէին առաջնորդեր զինք Բօլի հետքին վրայ : Փինքէրթըն — չէր սխալեր — խորհեցաւ որ երիտասարդ ոտիկանը զգեանուած էր գողերուն կողմէ և Պէթին ուզաննամ էր ինքզինքը պաշտպանելու ստեն :

Ասկէ դատ, ձեղնայարկին մէջ տարածուած «քրօթօրօ» ֆօրմի հոտը գուշակել տուած էր իրեն թէ իր օգնականը քնացուցած էին, աւելի դիւրութեամբ փոխադրելու համար զայն :

Չարագործները ոտիպուած էին տղու մը պէս տանիլ Բօլը, քանի որ զգայազիրկ էր և գացած ստեննին կաւիճի կտորները ինկած էին դժբախտ երիտասարդին գրպանէն :

Բայց ո՛ւր փոխադրած էին զայն : Փինքէրթըն շուտով հասկցաւ թէ այդ տեղը շատ հեռու ըլլալու չէր, վասնզի ձամբորդութիւնը դժուար և վտանգաւոր էր : Ոճրագործները ապահովապէս պիտի չհամարձակէին փողոցէն անցնիլ իրենց կալանաւորին հետ : Տեսնորելու վտանգին պիտի ենթարկուէին մեծապէս :

Երբ Փինքէրթըն ոտքը սանդուղին առաջին աստիճանին վրայ կը դնէր իջնելու համար, վարէն եկող փութկոտ քայլերու ազմուկ մը լսեց : Անմիջապէս լապտերը վառեց, յարկարածինը դարձաւ և վարագոյրին ետեւ պահուեցաւ :

Կէս վայրկեան ետք, մարդու մը ուրուանկարը գծուեցաւ ձեղնայարկին մուտքին առջև :

— Թէ՛րա, թէ՛րա, հո՛տ էք, ըսաւ խեղդուկ ձայն մը : Պատասխան տուող չեղաւ : Մարդը լուցկի մը վառեց և գազանի ոտիկանը իր թաքստոցէն ճանչցաւ այն երեք աւագակներէն մէկը, որ յաջողած էր փախչիլ իր ձեռքէն : Անիկա փութացած էր վազել իր անյաջողութիւնը թէրայի և իր ընկերներուն իմացնելու և զանոնք զգուշացնելու համար :

Թշուառականը սարսափի ճիւղ մը արձակեց երբ իր լուցկիին լոյսովը նշմարեց ձերուների կնոջ կարծրացած մարմինը :

— Պէթի թիլարի, թօթօվեց համակ դողգոջուն : Բայց իր սարսափը աւելի մեծցաւ երբ վարագոյրին ետեւէն սատոիկ լոյս մը ծագեցաւ և նաթ Փինքէրթըն երեցու իրեն, ատրճանակով մը զինուում :

— Շատ ուրախ եմ որ նորէն կը տեսնեմ ձեզ, ըսաւ զազանի ոտիկանը հեզնօրէն : Երբ ոտնաձայներ լսեցի, կը կարծէի թէ հին ծանօթ մըն էր որ կուգար :

Չարագործը փախչելու համար շարժում մը չըբաւ : Կը յիշէր ձեռքի այն ապահովութիւնը, որով Փինքէրթըն ժամ մը առաջ զգեանած էր իր երկու մեղուակիցները և չշարժեցաւ երբ զազանի ոտիկանը մօտեցաւ ձեռնակապի զարնելու համար զինքը : Վարպետը իր վառած կանթեղը սեղանին վրայ դրաւ, հակառակորդը տախտակամածին վրայ պառկեցուց և ոտքերն ու ձեռքերը կապեց ա՛յնպիսի կերպով մը որ թշուառականը այլևս չէր կրնար շարժում մը ընել :

— Ապուշ, ըսաւ գործը վերջացնելէն ետքը, Հոս գա-

լու շափ բաւական չիմար չէի կարծեր ձեզ բնաւ... գիտէք  
 սակայն թէ սենեակին մէջ լսած էի ձեր խօսակցութիւնը :  
 Եթէ քիչ շատ խելք ունենայիք, ապահովապէս պիտի բռնէիք  
 թէ առաջին հոգս պիտի ըլլար հոս վաղել... ձեր տիմա-  
 ըութիւնը պիտի քաւէք քանի մը օրուան բանտարկութեամբ,  
 որուն ամէն իրաւունք ունիք :

Ամբողջ մարմնովը դողողացող թշուառականին բերանը  
 կապ դրաւ ու յարակից սենեակը քաշքշելով, անկիւն մը  
 դրաւ գալն :

— Հող հանգարտ պիտի մնաք, ըսաւ, մինչև որ ու-  
 տիկանները դան ու փնտուեն ձեզ : Եւ հիմա, մնաք բարով :

Փինքէրթըն յարկարածիսէն գուրս ելաւ, գուռը վրա-  
 յէն գոցելով :

Իջած ատեն, սանդուղին աստիճաններուն վրայ կախ-  
 ճի քանի մը պզտիկ կտորներ նշմարեց : Եւտով բակը գնաց  
 ու Բօլի դրօպանէն ինկած կտորուանքին հետեւեցաւ : Այդ  
 հետքը կ'առաջնորդէր շէնք մը, զոր Փինքէրթըն խնամքով  
 աչքէ անցուց և անոր մէկ կողմը նշմարեց զամ պատուհան  
 մը, որ թափուր գետինի մը վրայ կը նայեր :

Ատկէ եզրակացուց թէ սճրագործները այդ պատուհա-  
 նէն անցած ըլլալու էին իրենց գոճին հետ : Այդ պատուհա-  
 նէն անցաւ և ինքզինքը դտաւ երեսի վրայ ձգուած պար-  
 տէղի մը մէջ : Կախուղ հողին վրայ սրոշապէս կ'երեւէին  
 սուքի հետքերը :

— Երկու այրեր և կին մը, մրմնաց : Աւագակներէն  
 մէկը ապահովապէս Ծրէա թէրան է և կ'ենթադրեմ որ կինը  
 անոր սիրուհին է, — այն արարածը, որ թուէն Չանկ Չիչիի  
 ամփօճի գաղտնի ծխարանին հաշուետեղանին ետեւը կեցած էր :

Փինքէրթըն քանի մը ցած պատերէ անցաւ : Հետքերը  
 տեղ տեղ դբեթէ անորոշ կ'ըլլային : Բայց Փինքէրթըն նշան-  
 ներու հետեւելու մասին, ամենէն վարժ կարմրամորթին կը  
 հաւատարէր :

Ամէն բան կը բաւէր ճամբան իրեն ցոյց տալու, — խտտի  
 ձմրուած շիւղ մը, հողի փշրուած կոշտ մը, գետինը մըլու-  
 ւած քար մը... Այսպէս հասաւ տունի մը առջեւ, ուր շա-  
 րագործները պէտք էր գտնուէին, վասնզի ամէն հետք կը  
 դադրէր այդտեղ : Չէր կարծեր թէ սճրագործները իրենց

մարդկային բեռով փողոց ելած ըլլային նրբանցքէն : Այդպի-  
 սի բեռով մը պիտի չհամարձակէին ինքզինքնին վասնզի  
 նոյնիսկ այդ ամառի թաղին մէջ :

Գազանի ստոթիկանը լուս ու մուսջ անցաւ բակէն և տան  
 դրան առջև հասաւ : Նախ փորձեց հոնկէ ներս մտնել : Փա-  
 կանքը բացաւ, բայց գուռը ներսէն գոցուած էր երկաթեայ  
 ձողով մը : Այն ատեն խորհեցաւ մտնել չնշահան ծակերէն,  
 որոնք կը բացուէին գրեթէ հողին հարթ հաւասար : Պատին  
 երկայնքէն սողաց, խրատքանչիւր չնշահանը քննեց և գա-  
 նանք գոցող երկաթեայ ձողերէն մէկը խել փորձեց :

Երբորդ չնշահանին հասած էր, երբ թեթեւապէս ձողի մը  
 դաշելով, այնպիսի ցնցում մը ընդունեց որ երեքաց և քանի  
 մը բույէ թմբեցաւ մնաց :

Իսկայն հասկցաւ թէ ելեքարական խողովակի մը դպած  
 ըլլալու էր և փորձեց ճիշդ տեղը գտնել : Թեթև ուռլում մը  
 արձակեց նշմարելով երկու պարաններ, որոնք գետնէն կ'ել-  
 լէին և անմիջապէս նկուղը կը մտնէին :

— Օ՛հ, օ՛հ, ըսաւ ինքնիրեն, կ'երեւի ելեքարականու-  
 թեան գողեր այստեղէն կատարած են իրենց գողութիւնը :  
 Իրենց հաճոյքը իրենց քիթէն բերնէն բերել պիտի տամ :

Իր ենթադրութիւնները ճիշդ էին : Մերձաւորապէս պա-  
 րաններուն ուղղութեան հետեւելով, աջ կողմը գտնուած  
 պատի մը առջև հասաւ, անոր վրայ մաղցեցցաւ ճարտարօ-  
 րէն և մօտերը տեսաւ ելեքարականութեան գործարան մը,  
 որ հոսանք կը հայթայթէր թրամուէյներուն : Գողերը այդ  
 տեղէն կը դարձնէին հոսանքը և այդպէս մեծ փաս կրպտա-  
 ճառէին դործարանին :

Փինքէրթըն ոչ գորովալից զէմքով մը ժպտեցաւ : Գար-  
 ձաւ այն տեղը, ուր պարանները տունէն ներս կը մտնէին  
 չնշահան ծակին միջոցաւ : Զօրաւոր թթուով շեցուն պզտիկ  
 շիչ մը հանեց դրօպանէն և քանի մը կաթիլ լեցուց խողովա-  
 կին վրայ : Թթուն կրծեց մետաղը գալարելով և թեթև ծուխ  
 մը հանելով և քանի մը վայրկեան ետք երկու պարանները  
 կարուած էին և ելեքարական հոսանքը ընդհատուած էր :

Նայն թթուին միջոցով Փինքէրթըն յաջողեցաւ նաև ըստ  
 բաւականին կտրել չնշահան ծակին ձողերէն մէկը, որով  
 կրցաւ խել գալն և նկուղը մտնել : Առանց ամենափոքր աղ-

և

մուկ հանելու, կծկուեցաւ գետինը և քանի մը վայրկեա  
անշարժ մնաց մտիկ ընելու համար: Յանկարծ իրեն այնպէս  
եկաւ թէ թեթև աղմուկ մը կը լսէր:

Ո՛հ, պատրանք մը չէր... Աղմուկը կրկնուեցաւ: Կար-  
ծես թէ մէկը կը հեծկոտար: Նեղը մնացած մարդ մը գտնու-  
եցու էր հոն: Փայլակի մը պէս Բօլի մտածումը անցաւ  
գաղտնի ոտտիկանին մօտէն: Կապտերը տկարօրէն փայլեցուց  
և նկուղին ծայրը նշմարեց տեսակ մը երկաթէ վանդակ, ո-  
րուն դուռը գոցուած իր խոշոր կախ-փականքով մը:

Փինքէրթըն ցատկեց ոտքի ելաւ: Նոյնինքն Բօլ Բէրիէն  
էր, որ փակուած էր անոր մէջ, ոտքերն ու ձեռքերը կապ-  
ւած և բերանը գոցուած: Ներտատարդը տկարօրէն կը հեծ-  
կոտար, որպէս թէ մեռնելու վրայ էր: Բօլի աչքերը ուրա-  
խութենէն փայլեցան երբ իր վարպետը նշմարեց:

Մէկ վայրկեան չըջած, գաղտնի ոտտիկանը բացաւ կտի  
փականքը և ազատեց իր օգնականը:

— Չարագործները մէր են, հարցուց, Բօլի իրեն ընել  
ուզած պատժութիւնը կարճ կապելով:

— Հաւանաբար հոս, այս տան մէջ են, պատասխանեց  
երիտասարդը: Ձիս այս նկուղը իջեցուցած ատեննին սթա-  
փեցայ: Նրեք մարդաստղաններու կ'օգտակէին, որոնք ձեր մա-  
սին լուրեր պիտի տային իրենց, վա՛րպեա:

— Ի դուր պիտի սպասեն անոնց: Այդ թշուառականները  
արդէն բանտն են:

— Ազէկ գիտէի թէ պիտի չկրնային բան մը ընել Փին-  
քէրթընի դէմ, ըսաւ Բօլ, և հպարտութեամբ խառն հիա-  
ցումով մը նայեցաւ գաղտնի ոտտիկանին:

— Կորանցնելիք ժամանակ չունինք, ըսաւ Փինքըրթըն:  
Անմիջապէս դուրս ելի՛ր շնչահան ծակէն, ոտտիկանական ա-  
մենէն մօտ պահականոցը վազէ՛ և 5-6 ոտտիկան ա՛ն ըն՛ր:  
Կրնաք այդ ծակէն մտնել և հոնկէ վեր ելլել: Բայց աղմուկ  
մի՛ հանէք: Այդ միջոցին ես աւազակները պիտի լրտեսեմ:

Բօլ հեռացաւ: Գաղտնի ոտտիկանը նկուղին դուռը գը-  
նաց ու բացաւ իր կիւռովը: Յետոյ կամաց կամաց ելաւ քա-  
րէ սանդուղին ատտիճաններէն ու ինքզինքը վայելուչ բակի  
մը մէջ գտաւ:

Եթէ զինքը սպաննել փորձող թշուառականները ելեք-

տրականութեան գողերն էին, պէտք էր որ դեանայարկը բը-  
նակէին: Ապա թէ ոչ պիտի ստիպուէին թեղերը անցնել օ-  
տարականի մը յարկաբաժինէն:

Պզտիկ կանթեղ մը տկար լոյս մը կը տարածէր բակին  
մէջ: Նախ Փինքէրթըն ականջը փակցուց դրան մը, որուն  
ետեւ ձայներու ժխոր մը կը լսէր: Բայց որովհետեւ չէր  
կրնար բան մը հասկնալ, որոչեց յարակից սենեակ մը մըտ-  
նել, յուսովով թէ հոնկէ աւելի ազէկ կը լսէ: Ուստի երկ-  
րորդ դուռը գնաց ու մտաւ բոլորովին մութ սենեակ մը, որ  
պարզ վարագոյրով մը միայն բաժնուած էր առաջինէն:

Բայց երբ դուռը իր վրայէն կը գոցէր զգուշութեամբ և  
քայլ մը կը յառաջանար, լսեց իր գլխին վերև գործող մե-  
քենայի զապանակի մը թեթև աղմուկը և գանկին վրայ ըն-  
դունեց ծանր առարկայ մը, որուն անկումը զգայազիրկը ը-  
բաւ զինքը:

Տախտակամածին վրայ ինկաւ, մինչ վարագոյրը կը բաց-  
ւէր և Թերա ներս կը մտնէր Թիլլի և անմօրուս երիտա-  
սարդին հետ:

Թշուառականը շարժեց ելեքտրական գործիքը և լոյսի  
հեղեղ մը ողողեց սենեակը:

— Ո՛հ, ո՛հ, ըսաւ Թերա բարձրաձայն խնդալով. Թա-  
կարդիս մէջ իջնալու եկաւ, զեղեցիկ թուշուներ: Գործիքս  
ազէկ պաշտօնավարեց:

Նրեքն ալ բռնեցին գաղտնի ոտտիկանը և յարակից սեն-  
եակը տարին: Երբ Փինքէրթըն սթափեցաւ, տեսաւ որ թիկ-  
նախոսի մը մէջ նստած ու պղինձէ թեղերով այնչափ ամուր  
կապուած ու սեղմուած էր որ չէր կրնար շարժում մը ընել:  
Դուրսը ծածկուած էր մետաղեայ գլխամոցով մը: Իրեն առ-  
ջեւ կեցած էր Թերա, ոտքի վրայ և թեւերը խաչածեւած:

Մարտեաշ երիտասարդը և կինը եւս, զոր Փինքէրթըն  
տեսած էր Թաէն Չանկ Չիչիի ծխարանին մէջ, հոն էին և  
հեզնանքով կը դիտէին գաղտնի ոտտիկանը:

— Զուարճալի զարթնում մը հէ՞, ըսաւ Թերա հեզնա-  
բար:

Գաղտնի ոտտիկանը Թերային նայեցաւ պազ ժպիտով  
մը...

— Չեմ գիտեր թէ ինչ լսել կուզէ՛ք, Թե՛րա, պատաս-  
խանեց: Շատ հանգիստ նստած եմ:

— Եւ թիչ մը ետքը ա՛լ աւելի հանդիսա պիտի նստիք. ձեզ կը ներկայացնեմ բարեկամս, ճարտարա-եղեքորադէս, Հէրբի Կրէկոր, որ այս գործերը շինած է և մտադիր է ձեր վրայ փորձել... Թի՛լլի, գործիքին քով գացէք:

Կինը ուղղուեցաւ ավտոին ետեւ, պատին վրայ հաստատուած գործիքին մօտ, որուն միջոցով կրնար դաղբեցնել հոտանքը:

— Դուք արդէն շատ խեղճ մարդեր նստեցուցած էք ելեքորական թիկնաթուփին վրայ, Մր. Փինքէրթըն, շարունակեց Թերա վայրագ հեղձութեան շեշտով մը: Հիմա կարգը ձերն է այդ կերպով մեռնելու: Քանի մը բուպէն գիակ մը պիտի բլլաք այլեւս:

Փինքէրթըն ժպտեցաւ նոյնչափ հանդարտօրէն որչափ եթէ խնդրը գրօտանքի մը վրայ եղած ըլլար:

— Կրնաք սխալի՛լ, բոսւ հեղձական գէճքով մը:

— Ի՛նչպէս... Իրա՛ւ որ հիանալի հարարութիւն մը ունիք: Կ'երեւակայէք թէ ձեր խմորը տնեցող շուն մը կրնայ գիմաղբել երկու հազար «լօլթ»նոց հոտանքի մը:

— Կատուները և գաղանի ստիկանները 7 հոգի ունին, բոսւ Փինքէրթըն:

— Տխմա՛ր... Հոտանքը անցնել պիտի տանք: Եւ քու հօշակաւոր օգնականդ թիկնաթուփին վրայ պիտի յաջորդէ քեզի: Ան ալ մեր ձեռքն է:

Փինքէրթըն չպատասխանեց:

— Թի՛լլի, բոսւ թշուառականը, հոտանքը թողուցէք: Կինը հնազանդեցաւ հեղձնելով:

Փինքէրթըն ցնցուեցաւ իր ավտոին վրայ, աչքերը գոցեց յուսահատօրէն գողալով ու անշարժ մնաց:

— Ատը գործը ըմպա՛ւ, պոռաց Թերա: Եւ հիմա, բարեկամներս, աճապարե՛նք: Պէտք է որ միւսին գործն ալ ըմպենք: Թի՛լլի, դաղբեցուցէք հոտանքը, կանդեղքառէք և լոյս բրէք մեզի որպէսզի նկուզը երթանք և սոսճակը բերենք:

Երեք շարագործները անհետացան: Երկու վայրկեան չէր քշած երբ դուռը բացուեցաւ մեղմիւ և Բօլ գլուխը ներս մտցուց կէ՛ս բացուածքէն: Տեսնելով իր վարպետը որ ելեքորական ավտոին մէջ անշարժ նստած էր, չկրնաւ սոսկումի թեթեւ աղաղակ մը դապել:

— Ո՛ղջ եմ, Բօ՛լ, բոսւ գաղանի ստիկանը աչքերը բանալօ՛վ: Բարեբախտաբար կտրած էի ելեկորական հոտանքը: Շուտով ներս մտիր և կապերս քակէ: Միրուն անակնակալ մը կը պատրաստեմ այդ պարուններուն:

Բօլ ներս մտաւ հինգ ստիկաններով: Փինքէրթըն անմիջապէս ազատուեցաւ բայց շարունակեց նստած և բոս երեւոյթին կապուած մնալ: Ստիկանները պահուեցան յարակից սենեակին մէջ, մինչ Բօլ ելեքորական ավտոին քով դարակի մը ետեւ կը կծկուէր: Ճիշտ ժամանակն էր: Երեք աւաղակները դարձան խփոտ յուզուած վիճակի մէջ:

— Պէտք է փախչիլ, բոսւ Թերա: Փինքէրթըն՝ հոս գալէ առաջ ազատե՛ր է իր օգնականը և ստիկանութիւնը պիտի հետապնդէ մեզ: Բայց ի՛նչ պիտի ընենք այս դիակը:

— Հոս ձգենք, չգնդեց Թիլլի, որ կը դողար: Անհետացնելու ժամանակ չունինք այլեւս:

— Կեցէ՛ք, պոռաց այդ միջոցին ելեքորականութեամբ մահացած դատապարտեալը, որ իր թիկնաթուփին վրայ շարունակեցաւ, գարնուբանքէն քար կտրած երեք շարագործներուն առջև:

Եւ Թերայի վրայ ցատկելով, ձեռնակապ անցուց, ուսանց ժամանակ տալու թշուառականին, որ փախչելու համար շարժում մը միայն փորձէ: Բօլ և ստիկաններն ալ նույնը ըրին Թիլլիի և «ճարտարա-եղեքորադէսին», որ այս միջոցին շատ բան պիտի տար իր մեքենային փորձը գաղանի ստիկանին վրայ բրած շրջալոխն համար:

— Ձեզի չէի՞ բանք, Թերա, աւելցուց գաղանի ստիկանը հանդարտօրէն, ձեռնակապին փականքը գոցելով, թէ կատուները և գաղանի ստիկանները 7 հոգի ունին:

Թերա շատ պարապ ժամանակ ունեցաւ այս ճշմարտութեան վրայ խորհրդածելու համար, վստայի Թիլլիի և անպիսի ու անմօրուս երիտառարդին հետ դատապարտուեցաւ խփոտ պատիժի մը, գոր կրեց Սինկ - Սինկի բանախն մէջ:

ՎԵՐՁ

Յ Ա Ջ Ո Ր Դ Թ Ի Ի Ո Վ  
Ք Ն Ա Շ Ր Ջ Ի Կ Ր

# “ԻՆՉ ՊԵՏՔ Է ԸՆԵԼ ԶԵՐՄԱՄԻԶՈՒԹԵԱՆ ԶԲՈՆՈՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ,”

Յրանաացի հանրաժանօք եւ եկ նշանաւոր գինւորական բժիշկ՝ Մ. Քարլի կողմէ պատրաստուած, որ վերջին պատերազմի ընթացքին մեծ փորձառութիւն ձեռք բերած եւ մասնագէտը հանդիսացած է վեներական արիւնքու դարմանումին Յրանաական բանակին մէջ:

Ընթերցողները, ըլլան այր, ըլլան կին, կը յանձնարարուի կարգալ այս գեղեցիկ հաստը, որ կը պարունակէ գործնական միջոցներ ջերմամիզութեան ենթակայ չըլլալու համար:

Ուրեմն փութացէ՛ք գնել այս հաստը, որ լոյս կը տեսնայ այս Շաբաթ օր եւ որմէ պիտի օգտուիք սուգապէս:

Փնտեցէ՛ք յազրավանատներէն ծխավանատներէն եւ գրավանատներէն զին 20 դրուս:

## ՌԱՍԲՈՒԹ ԻՆ ԿԱՄ

## ՍՐԻԿԱՅ ՎԱՆԱԿԱՆԸ



Գերմանիոյ նախորդ կայսեր, ռուսացործ Վիլհելմի կողմէ կաշառուած վաւաշոտ սրիկայի մը այս իրական եւ խիստ հետաքրքրաշարժ պատմութիւնը, որ զգայացունց յայտնութիւններ կ'ընէ ծարական արքունիքին եւ ռուսական հսկայ յարձակումներու անյաջողութեանց գաղտնիքներուն վրայ, իսկապէս կ'արժէ որ կար-

դացուի ամէն հայու կողմէ:

Անգլիացի նշանաւոր հեղինակի մը այս հռչակաւոր գործը քիչ ժամանակի մէջ արդէն շատ մը լեզուներու թարգմանուած եւ սինսմաներու մէջ ներկայացուած է:

ԳԻՆ 50 ՂԲՇ.



ՀՀ Ազգային գրադարան

NL1007241

21



ՀՀ Ազգային գրադարան

NL1007240

20



ՀՀ Ազգային գրադարան

NL1007239


19



ՀՀ Ազգային գրադարան

NL1007235

15



ՀՀ Ազգային գրադարան

NL1007236

16



ՀՀ Ազգային գրադարան

NL1007237

17



ՀՀ Ազգային գրադարան

NL1007238

18



ՀՀ Ազգային գրադարան

NL1007228

8



ՀՀ Ազգային գրադարան

NL1007229

9



ՀՀ Ազգային գրադարան

NL1007230

10



ՀՀ Ազգային գրադարան

NL1007231

11



ՀՀ Ազգային գրադարան

NL1007232

12



ՀՀ Ազգային գրադարան

NL1007233

13



ՀՀ Ազգային գրադարան

NL1007234

14



ՀՀ Ազգային գրադարան

NL0933053

1



ՀՀ Ազգային գրադարան

NL1007017

2



ՀՀ Ազգային գրադարան

NL1007223

3



ՀՀ Ազգային գրադարան

NL1007224

4



ՀՀ Ազգային գրադարան

NL1007225

5



ՀՀ Ազգային գրադարան

NL1007226

6



ՀՀ Ազգային գրադարան

NL1007227

7

